

ՄԱՆ ՕՍԿԱՐ Բ-Ի

Թ Ա Պ Ա Ի Ռ Ր Ի Շ Ո Ւ Է Տ Ա Յ

.....



Փրեդերիկոս Օսկար Բ. Թագաւոր Շուէտաց ծնած էր ի Սթոքհոլմ 21 յուլիս 1829ին, որդի Օսկար Ա.ի. յաջորդեց կաթոլոս փե.ի իր եղբոր:

Ամուսնացաւ 1857ին Սօփիա կառ իշխանուհւոյն հետ, և անկից չորս որդիներ ունեցաւ: Օսկար Թագաւորը մեծ գիտնական էր, և մեծ սէր ունէր դէպ ի մատենագրութիւն, անդամ բազմաթիւ կանաւներու և տրտղոսաւոր վարդապետ գիտութեան՝ բազմաթիւ համալսարաններու, երբեմն իրեն բարեկամաց հետ երկար ժամանակ կը վիճարանէր, ստէպ կը խօսէր Կէտօթէի, Ռիւսպէրկի և Թէկնիերի և արդի շուէտական մատենագրութեան վրայ. ինքը թէպէտ ծագմամբ ֆրանսացի (որովհետեւ Շուէտի Թագաւորը սերած են ֆրանսացի Պէրնատօթ մարշալստէն որ ծնած էր 1763ին և մեռած 1844ին) ամենայն հիգ թափած է շուէտ գրականութիւնը չէզոքացրնելու ֆրանսական ազդեցութիւնէն:

Յամին 1857 երբ դեռ ինքը իշխան էր՝ կեղծ անուան մը քողին տակ գրեց պատմութիւն մը Շուէտական ժողովոյն զինասրտրեան, որ մեծ գովեստի արժանացաւ. յամին 1859 հրատարակեց Թարգմանութիւն մը՝ շուէտական լեզուով «Սխտի քերթուած»ին:

Օսկար Թագաւորը միշտ սիրող ֆրացի Թատրերգական զբօսանաց, և անոր համար հիմնեց ասպետական կարգ մը, զոր կոչեց *Litteris et artibus* և որուն յանձնեց պատուել մեծ արուեստագէտները:

Եւրոպացի ոչ մէկ Թագաւոր իրեն չափ ոամկապետական եղաւ. ինքը Թագաւորաց մէջ, ամենէն շատ լեզու գիտցողներէն էր. կը խօսէր և կը գրէր անսայթար եօթ ութ

լեզուներ, ի միջի որոց նաեւ Չինարէնը: Օր մը Սալզպրիի դուքսը լսելով որ Օսկար ատաւօտ մը վեց նամակ գրեր է, վեց տարբեր լեզուով, հեզնութեամբ մը կ'ըսէ. — «Այն ատեն Չին վեհափառութիւնը անշուշտ չինարէն ալ պիտի գիտնայ»: «Մ՛հ ոչ, — ըսաւ խոնարհական ձեւով մը: Սակայն սկսած եմ սովորիլ, և կը յուսամ որ քիչ ատենէն պիտի կարենամ թղթակցիլ Չինաց կայսեր հետ»:

Շատ սէր ունէր բուսաբանութեան. որ մը ի Սթոքհոլմ հանդիպեցաւ երեւելի կասթօն Պօննիէ բուսաբանին, որուն հետ սկսաւ խօսակցիլ. Պօննիէ զինքը չէր ճանչնար. երբ ճաշի ժամանակը եկաւ, բուսաբանը ըսաւ. երթանք մօտակայ պանդոլը. «Ոչ, պատասխանեց Օսկար, դուք եկէք իմ տուն», և երբ հասան արքունիքի դիմաց, Պօննիէ հասկըցաւ վերջապէս իրեն ընկերոջ ո՛վ ըլլալը և սկսաւ ետ դառնալ. «Ոչ, ոչ, կը խնդրեմ, կրկնեց Օսկար, յանցանքը իմա չէ եթէ արքայ եմ Շուէտի, և եթէ չեմ կրնար զքեզ ընդունիլ՝ այլ տեղ, այս պալատէն զատ»:

Ուրիշ որ մը մինչդեռ Վիէգպատենի պանդոկին սրահին մէջ կը շրջէր ծիւղով՝ խումբ մը երիտասարդներ տաք տաք կը վիճարանէին տէրութեանց կառավարութեան վրայ. մին ոամկապետութեան գերագանցութիւնը կը գովէր. տեսնելով որ այն ծերը մտիկ կ'ընէր ուշի ուշով իր ճառը, ճերմակ պերեւելչտին տակէն ժպտելով՝ ճարտասանը զազաքավարութեամբ ըսաւ. «Ինձ կը թուի թէ դուք իմ կարծիքէս չէք, — դուք կը նախընտրէք Թագաւորական զրուցիւնը»: «Համարձակ կը խոստովանիմ որ այդպէս է» պատասխանեց Օսկար. «Եւ ասոր ամենագորաւոր պատճառներ ունիմ. — առաջինը և ամենակարեւորը սա է որ ես Շուէտի Թագաւորն եմ»:

